


Ի ԴՆՆԹ
 Պէրբէր սարբըր տէր տէրապէր իշխն
 Իրիցնի տէրն իշխն
 Իր սահիւշէյր գովաւարն իշխնէր սարբըր
 Զիստատէ տէր իսիլիցնի Խանսար իշխն այրբնա ըս
 զարլըգ օլտնուր :

 Ուսմարու Կաթաւան օլտնուր Կաթաւան տէր

ՀՈԿՏ. 28/9 ՆՈՅ. ՍԷՖԷՐ ԴԴ 15.0 Ն. 927

ի իրարմիե՛տ հիսսէ՛ պիլեթլէրին
սուրէթի իրաւա՛ վէ ֆիրուսթի չազ-
գրեաաւ պա իրաւա՛յն սնկիեթի չազ-
գրեալի իստիքա՛յն լիժաղա՛ օլունու՛ն
6 օգոստոսի սէնէ՛ 303 Թարիխնու
նէշը՛ վէ իրան՛ օլունան՛ գարաբանան՛
իրան՛ իւշինճի՛ն մատոտսնստն՛ միւ-
սնէրրա՛ օլունուղու՛ վէճնէ՛, ճէօմա-
թը՛ մէջ՛հպիեթն՛ վէ խալլիեթն՛ Թար-
աֆրոտան՛ միւսասատսնէ՛ ըշաթին՛ իս-
թի իշալլալի՛ պէտէլաթը՛ ումուրը՛ խալ-
լիեթն՛ սարֆ՛ օլունմազ՛ իշին՛ Թըր-
թիպ՛ օլուննալար՛ միւսմա՛ստան՛ օլմազ-
իւղէլ՛, կէրէթ՛ պուրասաա՛ հէր՛ նէ-
րոտեանգ՛ օ իշնէ՛ հիսսէ՛ պիլեթի՛ Թա-
նի իրաւա՛ր վէ կէրէթ՛ սէմալիեթի՛ կէ-
րէթինստն՛ եաըլլա՛ օ մազուլէ՛ պի-
լեթլէրին՛ ֆիրուսթի՛ գաթիէն՛ մէմ-
ուս թուլա՛, պուտուն՛ իշին՛ մուլալի-
օլուն իւշ՛ ման՛ միւտսնէ՛, 6 Թըշլէրի-
մասալի՛ սնէն՛ 303 Թարիխնու՛ն միւ-
սնէրրա՛ օլունմազը՛ ճիւշէթլէ՛, եէվի-
մէզլէրիստէն՛ սսնդը՛, պու՛ միսիլը
սիւտեանգ՛ օ պիլեթլէրի՛ նէշը՛ վէ ֆի-
րուսթի՛ իտէնէր՛ կէօթիւլալիկիւ՛ հալ-
ուն՛, հազգ՛լարընտա՛ մուաւնէ՛յի գա-
ւուննի՛ն իրա՛ օլունմազընտան՛, ի-
րանը՛ քէյիճիեթնէ՛ իպթիսար՛ գը-
րնտը՛ :

ՊԻԻՏՃԷ ԼԱՅԻՀԱՍԸ

Շուրաբ տէլիէն թանգրմաթ տա-
լիբէրի բէյիւի Մահմուտ բուշահա-
քի բէթիւրնին թահթի բիւսաթէն ի-
րիւնէրննտէ միւ թէշէ գրիւզ օլա-
պիւստէ գօսիթնունտա մէլզուրի
մէլզլի թէլէ քրիւր լի թտազզ ի-
մէլզէ գիւրի, բէյիւի միւշաբնէյ
հալըթէթիւր թարաթնունտն մէլզ-
օլտն էնր իւզըրնէ Շէշիւ էլաննէ
ճէլիւիւն մուհաթպէճիւր Բէշաուէ-
ֆէշտն հաղաթէթիւր թարաթնունտն
թանգրի լի թտաթիւր գըլընան լա-
ւ իհաննն սուրէթնի տիր:

[illegible]

Գլխավորները աշխին մէշաղլըլէ էստ-
իւնէսի իպօլիտա՝ սալը հալ պիտ-
ճէսինտէ մատարիֆաթը ատտեն վէ
թեփզէլատէ զըլըլպըրնտա գարըշը-
թեփզ գալան ին սարֆի՝ թաշնթը
մէհպուրիենթ տէ պուլունան մէպու-
լիլին ճէփի գէտարիբնէ յարէի տ-
նիլ, սանիբն՝ վարիտաթ վէ մէտարի-
թիլը ուսմուճէնէն ոթիմն թէն-
աղան իտէպիլմէնի իլին թէղիթա-
լարիտաթ ալիը թարիզի միւսթու-
լիմպուլընմազ գաղիենէրնն մատ-
ուոփ վէ մատարիֆ օտուզու, ճիւմ-
էնի իֆտաճի իթըպլաւնէլէրիտէն
լիւնէհէնթ օլմալըլէ, պու տալլիթտէ
թեանը միւթուլէա իմապ իտիպ,
ննմազ սէնէլի հալլիեն ալըղընա
ալըլըլզ թէմատարիթէնիտէ ոէզ-
էօլլէնէպիլմէթ, խաղաճէլի մալլիէ-
լին մուսմմէթը ճարիեն ին հալը-
թալլլէ, սաալը հալըլ ճէմպըրնտան
սնղըլըրըրնն նէ սուրէթլէ վէ նէ-
լէթեր գարըլըլզ թուոթուլուշ օլ-
ուտուզուն, վէ ոէնէլի աթըրննէ դա-
մար էլտէ նէ միջտար վարիթաթ
ալըրըրնա քէպալ լուգուփ իթմէ-
նէ միւլէվաղըթի պուլունտուղըրն-
ան, պու պապաթէ ճէմուլընիլի մա-
նէնէնն մալիւմաթ վէ էֆթեարըրն-
ան իւթիֆտաթէ պուլլուլմասը թա-
լի տեր :

հէգեթիտի վարիտաթմ մէնապիւնին յիշելով զարը պահընա կէլին՝ ինչ-ի տեգանիդ-տանիկ սարփանէլ-րին-նէ միւսթաղնիկ իյգաճ վէ թափալլ զուղուղ իւղըր, կէչէն 1273 սենէ-ի մայիկնի մուլագէնէլ յի ումն, ինէսինին վարիտաթմ զըմը 10 միւ-սն իրաւտան նօգանն, վէ մէսարի-աթմ գըմը 12 միւսն լիրաւտոն աղալ օլուպ, սէնէ պէ սէնէ թէտ-սճէն թէգանիւտ իտէրէք, 90 թո-միւսինտէ, վարիտաթմ 23-24 միւսն աւտոտսնին վարտըմ ճպտէ, եւ-նէ մէսարիփաթմ 3+4 միւսն ֆազ-կէօրինմիւլ, վէ պիտտէֆաթմ աղլիլի մէսարիփաթմ իէվէսիւլ ունտուղու գտար թէգեթիտի վա-տաթմ նազըմէ հէմիլիէթմ տըր-նաթմ վէ 73 թարըրիստէն 90 թա-միւսինն տէկին թէգանիւտ ու իտն վա-տաթմ իսէ, հէմ տէվէթմ վէ հէմտէ ալինէ իսթիֆիատէյի քիւլիէէյի ունէպ օլուք, մէնապիլի սէրլէթին թիւհգարնտան միւսնապալիս օլմա-ուպ, թմահրիլի էմազ գալիստէսինին աղը վէ պիլ թպգըմ վարտաթմը իսէֆէրըգանըն ինգմիւր, վէ նալլիթի նագլիէէնին իղտիեւտըր ուպէթիլնտէ ֆիեւաթը հէվալլինն էնազ գըլըլլա, էմիլ ինալաթմտա թիլիսազ օլուտան ուլթէթի մաղ-թէթիլիէթի կիպի տնվալտէն նէչէթ միւլ, վէ մէսարիփաթմ գըմսնըն նազարմաըր ոտ եէլիտիլէրին թաւա-ւպ իտն գալիլի ճաղաթնէ իլէ թիլիդըղաթմ խարիճնէն ինէսիւլ-ֆալիլլինն պիւտմէտէ պիլ օլու-ւնէք մէվգը թուլմասընտան միւ-

թեկնելիւն օրարաց, Բատիւոհնէր հա-
 ղայից ակեան հէֆնետիմի հայրէթի
 լիքինի քեաֆֆէյի մուաղէլաթի
 ուսմարտա թէնտայիքի սայիլէյի ա-
 լէիթիւնտանէն վէ մուվաֆֆադը
 եաթը ճէկէյի պէրէնտադանէլը
 ճիւլիէյի ճէկիւսի աստարտանա
 օրուպ, քէսալը իֆթիլիսար իլէ միւ-
 չաֆէտէ օրտոտու զու իւզլէ, էյի
 վէլէճէ տախի իսթիպաազաթը խու-
 ճիլիէնէէ միւ ռաճաթի օրունմար-
 զըն իտաթէյի մուպահաթի օրունմու-
 օրտա, վարիտաթ վէ մէնարիֆաթը
 թէվազիւնիւնտէն մաստա, վարիտա
 թըն ֆալա կէօրիւնէճէ կի տէրքեայ
 օրուպ, մամոֆֆիէ լէֆերտը թէ-
 ռուզգլորիտա ճէնապը ճիհանպ-
 նի թէզեիտի վարիտաթը մէնապիլ-
 մէմարիքի մահալու սէյի Շուհանէլէ-
 բինի իզտիբետը մամուրիւնէթիլէ
 ճէպլիւնի թէքսիթի սէրլէթ վէ
 Նաաաէնթի հայրէթիտէն արունմալ-
 պուրունմարտա միւնհապը օրու-
 զանա, վէ պու տա տէմար եօրար-
 վէ իզ թիզա իտէն սէվաճիլէ լիմն-
 վէ ըրթիլմը պէ էնհաթէ (նէհր-
 էրէթ) սէտու ու պէնուլէր վէ ճնու-
 լիլէլէյի ինչոյ օրունմալ, վէ օրտան
 մէտաթինտէն քէմայիլիք իսթիֆա-
 եօլարը ալըմապ, վէ հալլը պէտէ-
 վիւնէթտէ պուրունան մէվազիլի մա-
 լէմէթի ալարի վէ գապաթիլի
 ճէյալիլի իսթիֆաթէլէրի իսթիլմալ
 օրունմալ կիպի պալլընա թէլէպ-
 պիւսաթը ճիտաթէն թէվէսիլ իթ-
 մէկէ վապէթիէ օրարաց, պու կիպի
 թէյալիլի մամուրիւնէթիլի ճիւլմէնտ-
 տէն էհէմմ վէ ադաթ պուրունան
 ինտաթիտ տէմարի եօլարընի ինչոյ
 քը խուտուտ նազարը տիզ զլորտ
 պլըմալ իզ թիզ տիպի, պունաա
 տա էտաթն կէօգտիլէնէք մէսէլ-
 զիթիթճըրիպէ էնվալի մազարտը
 ինչաֆէտէ օրունա ճէնէպի ըրա-
 նալլը վէ սէրունէսի կիլմէրիլի
 ինչաթ մուտաթի օրարաց, հայթիլ
 պու տէֆա խաթիթ մէզքիւրըն իթ-
 թիւնաղընա թալպ օրտ գուրանիա
 պէհէր քիլմէթիսու 150 պին իլէ
 200 տին ֆորանք, եանի 175 պին ֆը-
 ճանգը ղուտաթիսու ինչաթնտա
 մասաա, հալարաթը զայրը սաֆիւն-
 իլ 23 պին ֆրանգ թուլմաարը
 թէպաթիլթէթէգաեիւ տիւնէք վա-
 իտաթը էօրիւնէնի իթմաինէ տէ
 մուվաֆֆապաթ օրունտու զու հալտէ,
 տահա զիւտաթ իսթիհալը մէնֆա-
 թիթ մազաթիլլէ, իսթիլքեաֆ իթ-
 մաինլլէ տէ սալիլթ օրուպ, հալպա
 իլի, աճիլէրի իթմա տէմար եօրու-
 ըն հիյնի ինչաթընտա մուհաթպէ
 իլիլիլիւնտէ պուրունապ, քեաֆֆէյի
 ինտաթիթ վէ հիտապաթը նազարը
 թէպաթիլ թէնգաթիւնէն կիլմէքէ,
 էպպաթ իտին թէճըրի պէտէն, պու
 օրտն պէհէր քիլմէթիսուտալ պիլ-
 իւլէ ինչաթը 100 պին ֆրանգ իլէ
 իլիւտաթ էկէլէճէ կիպի, սարֆ օ-
 ռունաճապ մէպալիլիլի ֆայիլ վէ ըն-
 վալիլլէ իլլիթմէ իտաթէսին մէ-
 արիֆի ուսմաթիլի իչին տախի 15
 պինի ֆրանգ հալարաթը զայրը սաֆիւ-
 ընտաֆի վէ վաթի օրարաց, պու միզ-
 տար հալարաթը վազ ունտէ իտէ,
 տաթիլէն իլթիլապ օլմաթըրըն քէ-
 տաթ իլթմիլտն իլէ ալպ իտէր, վէ
 նալիլիլի սէրմաեիլի սուրէթի թէ.
 տարիլնէ աթֆը մէգալ իլիլիթմ

Մենակ է մնացել Երվանդ Բ. Մանուկը, որը 15 թվական անընդմեջ իր թիկնապետի հետ միասին պայքարել է իր ժողովրդի անկախության համար։ Երվանդ Բ. Մանուկը 15 թվական անընդմեջ իր թիկնապետի հետ միասին պայքարել է իր ժողովրդի անկախության համար։

հէ՞մ տէ՛մեր եղա՛րը ինչա՛մընը վհէ՛մտէ՛ ապի՛ր ինչա՛պէ՛ր նափա՛ռեկէ՛օր ու սո՛հուկէ՛նէ՛ վիճո՛ւտէ՛ կէթը՛րճճէ՛ն, վէ պո՛ւ բուպա՛ն՝ է՛հալըճէ՛ թէ՛հասի՛րի պահա՛քնա կէլի՛ւճէ՛ չի՛մսիկէ՛ գատա՛ր գէրա՛րն լիբէ՛կէլ տիկի՛ 15 սոցիոլոգիա՛ն տոցրու՛եա մէ՛նաֆիկի ու՛մու միէ՛եկ առափ՛ օրա՛նմա տըրը ճի՛հէթը՛լ, տա՛լեթա միւրէթ՛թեթ պաթ՛ նազա՛րըյա կէօրի՛լիւ պէլ քիթի՛ իսակէ՛տիքը՛լի հայտէ՛, թա՛րազը՛ նազըլի՛եհնի ֆըզ տանը՛նտան նայ կէօղիքէ՛ Եօիկի՛մու չլուրի՛ եիւպ գալա՛րըը, քէ՛մալը թէ՛հէհի՛ ֆիլէ՛ կէօրի՛լի սա՛նհոու լաթը՛ խխարի՛ճէ նազըլը՛ նաա տէթի՛ հալլէրնի՛ թէ՛հմի՛ն իտէ՛ճէ՛ պէ՛ոյլէ ինչա՛մը ինափո՛տ սարֆըր՛ն թէ՛հագ գուն իթիքը՛լէրի հայտէ՛, կիբը՛ն կէլմէթիքնէ՛ մաաուտ՛, քէ՛մու խաչուա՛ր ի՛նչ չլուքը՛ն իլէ պիբու՛ պու տէ՛լըր պիբ էօյր տա՛հա վիրմէ՛ կէ մուվաֆիֆազ աթ իտէ՛ճէ՛քըլէրնի՛ աճիգը՛լե Սիվաա՛ ղէ էնգարէ՛ հէվա՛ ինիստէ՛ էհալլինո՛ վէսաթի՛րի նազըլը՛ խափա՛ն տօրու՛ն տիւչա՛ օրտու գալը՛ մէվաթի՛ կէ մզգահի՛մունէ՛ ղէ պուռնու՛ թէ՛վլիա իլլէտիկի՛ հայէաթ տան՛ նէ գատա՛ր պիգար, վէ պու տէ՛միբ եօ՛լուռուն ինչա՛տեա նէ մէրթէ՛պէ խա՛ հիշէ՛ր պուլուռնազըլա՛րըը միւչա՛ հէտէ՛ իլէ, թէ՛ճըրպա՛կ իլլէթի՛լ օլուռը՛ղման, պու խու՛մունս սու իթէ՛ հասի՛րի օլմանբա՛, պիւաթիա թէ՛հէօփրիթը՛ հաաէնէ՛նի պաաթի օլաճաղըր՛ ապը իլէ պէրապէր, պու 15ին մէա՛րիփէ՛ ախա՛ օլան պիբ ալուլիւսիւռնէ՛ թէ՛հէտի՛ճէ օլունմաղ տաա պուլուռնա՛ մաալ վէ մէաաթիֆաթըլն, ապարն իլւէ գուլթապիլի օլան խու՛մունսն թէ՛հէվի՛եհէ Եսըլնտէ՛ մուվազէ՛նէյի ու՛մու միէ՛եկ իաթալինէ՛ իմքան տիւ՛սալիա օլմաղլէ՛, պու առըրէթ մուվա՛ֆիքը՛ հայ կէ մաաղահաթ օլաճաղըր՛ իլլէր հայ իրի՛րմա

Մէջատար մատրուզէ հասան րէ-
հներ թափիպ պուրբուրուզու հա-
տէ, պու պանգանըն սուրէթի թէշ-
քիլինսէ վէ մուանէաթլը սարապի-
նէ վէ թէ ֆէրրուաթնըմ միւզ յա-
թի օյան կըլզհայթ պաշգամա ալի
օյուհնաճաղընտան, վէ պու պապի-
նէ գատար իլթիգամը սիւրաթ օյու-
հուր իսէ, ո սիւպէթնտէ իլթիթիւա-
ֆըր մէմտաթլը նափաա գըլընաճա-
ղընտան, միւսթանինէն պիւալահ չու-
մէվիմտէ ինչաթիւ պալաշնաղըրը
հալուտ, պիւնիսթի իւլ քերթիլ սանէ, ի
մէմտաֆիթալը, յետէ վանէ, ի չաղըն ի
Քատիչահիտէ պիր մէնէտէ իլմիտ
մէմիւր Բօլուսուհն Էնգ արեհէ գատար
թէմտաթիլ միւնէսսէր օլարազ, պու
հալուտ սէնէ, ի տիթիէն աշարընի ի-
թէ քիլմէն յիւրա միգտաղըր թէշգե-
նիւտ իլմէսի տէ մէշուզ օյուռզու
իլպիլ, է հալինն տաթիլ իսթ իֆատէի
քիլիլիւտսիլէ իսթ ինչալը տալաթլը
հաղընէթի Քատիչահիէի մուհիպ
աճաղը, վէ իսթիթըն Պազուստա գա-
տար թէմտաթիլ տաթիլ քէշալիւր
լարիտաթլը մէսրուտէնին պէհէր սէ-
նէ պիր սուրէթի ֆէվզ էլատտէն թէ-
նաթիլ տ իտէհէկի վարէսթէ, ի էտիւ-
րէ պէրէհէն օլմաղին, օլ պապտէ
միւս ֆէրման հաղընէթի միւնէհիւլ
մէմին տիր :

ԹԻԻՃՃԱՐԻՆԵԷ

իցիքը, 12 հոկտ. - Իւզիւմ աղ ա.
տնմագ տա խէ տէ, իւրաճած թի.
առցաքնտա կէսիւնէթլէ մուամէկ
լէթօրլմքտէ, վէ հէր նէլ մազ-
տաթմիքդա աղ չօգ միւշէթիթի պու-
տունմագ տա տըր, կէնէկ 15 կիւն գալ-
քընտա վուգու պուլան մուամէկ
պէր վէճէր ամի խիւլատա օլունտ.
զիւր, Վիլիթալը Գարահօաար մա-
տիւր պէհէր չէքիթի 132-135 վէթէ-
լիւնքի 120-122 պուչուգ զրուչա
մարմինա 180 նէթէթ ափիւր սա-
մալմա, վէ Դալլա մաշաուտ խէ
նէ, ֆիւթթ թու թկուն պուլունմուչ
տուր, ձիւնիւն կէօրէ պէհէր գան.
Մարը 332 պուլուգ-338 զրուչա 310
պալտա էէրթի բումուղու ֆիւրուխթ օ-
լունմա, իւ մաւն սիւրմաթէն էն

տիրելով՝սխանակն աստեղը ֆիեակված
կեհեճիւքէն էակի հակառէն գայրի
արը, Մուամէլաթն եւագընտաքէն
պի կէտմիեթիմ իմմէսիեէ ինթիզա
օլունուեօր, Ատի ճնիսինն պէէն
գանթարը 50-55 վէ էէի ճնիսինն
թի 88-105 դրուշա 38,000 գնաթա
բալաւաթս սաթըմըւշ, վէ լիեթա
թուրիլուն պուլսնմուշ, վէ պէհէ
գըլիէտի 120-125 բարսեա, գըսմ
քիւլիսի Բուսիա իշին 210,000 դըժ
եէ ուսամ էրաէն չըգարըմըշ տըր
Քիտապատն միւլիմէնի վարտը, իւ
թիւն լիեթաթաւաթն կէհէն ճնիսինն
թի գտար կէտմիեթիմ կէտմիւլէ
թուէ վէ ֆիեակ սիւ չիւննէ պու
լունմագտա իսէտէ, տայիմա միւլ
էէրի վարտը, Պէհէր գըլիէտ
խարքը ալէմ ճնիսինն 135-146 վէ ա
լէա ճնիսիննթի մայիլէ կէտը 165
228 բարսեա օլարազ 4200 չուվա
լէքիւրաէքիւզ, վէ խարիճը ալէմ ճնի
սիննթի 80-108 վէ ալէսանթի մա
լիսի ճնի 150-205 դրաւեա 672
չուվա լազադը սաթըմըւշ, վէ սի
եաճ իւզիւմիւն պէհէր գըլիէտի 53-
85 բարսը ըտտէլէրինտէ պուլսն
մուշ տուր, ինճըր ալագու իմաս
րէր մաճալուն օլուպ, խարճը ալէ
ճնիսինն պէհէր եիւքիւ 80-140 դը
րուշ տուր:

խնդարէ, ֆիչ 19 հօկա - Գո
կիւն թէքմիլ օրան հաֆիւտ զարֆըն
տա թիֆիթիք սաթըլը. կէշէն աէն
միւտտէրի մէջքիւրէ զարֆընտա
պիւն գրիէէէ կարմը իքնէ,
պիւն 600 գրիէէէ, իշպու սէնէ, ի
էֆընէհիւնէն պիւտտէթ ինտէն պէ-
րու 446:500 գրիէէէ պալիլ օլմու
սուր, Զիւտմար, մալիւն ճնտիւնի
կէօթէ լիւրիւ օսմանի եւիզ զրուշտա
9½-13½ զրուշ արաւըտա գալիլֆ ար
իւնիւրի 26-30 զրուշա պուղտայ,
16-19 զրուշա արբա, վէ 5-5½ զրու-
շա եիւն, վէ 11½-12 զրուշա սարը պա-
մանու, վէ 5-5½ զրուշա ճէհ-
րի, վէ 25-26 զրուշա քիթթէ վէ
արիւրի 300-500 զրուշա Գըր չէհիլ
քիլիվի, վէ առտէր 60-100 զրուշա
սէճաւտէ ֆիլուէլթ օլունմագաւտ
արբ:

Մէտաբոֆէն նազոլիէն պէհէր զ ըյի
 ինն գաթերը ին 27-28 բարա վէ տե-
 վէ ին 24-25 բարա ըատտէլէրին-
 տէ տիր։
 Տէրատտէլթ խզերինէ զբսս պա-
 տէ ին բօլիչա ըսդ օնթօու եի զտէ
 1/2-3/4 վէ Տէհալիէն 102 1/2 վէ ալթը-
 զ զգ վէ Տէթիալիը 99 ըուշ ըատտէ.
 սիւտէ տիր։

Թրապիզոն, Ֆիլ 15 հոկտ. - Իրանը թրանսիթ մուտքերից 14 սեպտեմբերտե պէր վէճհի աթի խիւլասա խաղիկը :

Հոկտեմբեր 2 տէ Իրանիս կէճոն. Տէնը տէրիվիք իւրրէ մէվճուտ էչիս 4368

Հովտ. 14 է գատար	
էլէն մանիֆալմուրա	886
Հովտ. 14 է գատար	
էլէն միւլթիլիֆ էշեա	1465

ՃԷՄԱՆ 6719

Իբրի հաֆթա գարֆընատ
Եվգ. օլսենյան միւլթէյիֆ Էշեա 1666

Մեզտ. 29 տա մէվճուտ պու-
սիսն էսէս

Թէպրիզէ զատար ձէսարիփի նուզ-
հէէ պէհէր զանթարուս տէնք իշին
90 վէ աննորգ իշին 550 զրուչ ալը :
300 տէվէ պէրէնմէ քաւ տիր :

Մանչեսթըրը - Բոմբուք էմթաաթը
իւրաքանչիւր ճաղիպի մէջնուսիկէն
զիւր բէշը քնայալ իմ մէջտէսէ
զիւր կէորիւմէմէքտէ իսկ տէ,
էր շիպէտէ թուրթկուրուք միւ-
սակէտէ օլուումագ աս, վէ ֆիեաթի-
սորըն հիւքէմէմէկնանտէ Ֆապրի-
սորթալաք էմթի օլուուրդնանտէ, սի-
սորըք ցապուրիտէ իրթիգամը ինթի-
աթ իլլամէքտէ տիլլէր, իլլաճաթ
բիլիկ իւրդրիւնէ մուտէլէ կէորի-
ւէրոն հոկ տէ, Ֆիեաթալաք քէ

Թութիուն տուր. մէսուճաթ իւր
լինէ էնի ֆիեաթլարլա էրէ յիճէ ալ
օլմուշ տուր:

Լիօն - Բիելապոլսկայա կէշէն ա
նէնին պու հափթնար զարփնա
գայտ իալկէն իրէ ք մու պառածը մու
մէլովը 101.987 քիօտան իպարե
պուրմուդու, վէ կէշէն հափթ
96.674 քիօեա րէսիւն օրսոկու հ
տէ պու հափթա 97.133 քիօե
բէշվիվէ օլմուշ, վէ 18.694 ք
լօ օրկանէն, 15.844 քիօ թ
րամ, 62.595 քիօ խամ իրէ ք ո
թլիւն տըր :

Այլա սարը Պրուսա երեկեկնին պ
Հէր քիթուու 52-53 վէ երկեկնի ճիւ
50 51 վէ 20-24 տիկեկնի Պրուսա օ
կտեկեկնիքի 59 , վէ 20-22 տիկեկն
յ . վէ 59 ֆրանկ յատտեկնիքի
ֆիլուլը օրուկնայ տա արք :

ՏԻԵՆՈՆԸ ՈՒՄ ՈՒՄԻԷՅԻ ՕՍՄԱՆԻ
ՎԱՐԻՏԱԹԸ ՄԱԽՍՈՒՍԷ ԻՏԱՐԷՍԻ

(Իտալէ, յի մէջգլուրէնէ թագաւիմ
օլունան ըտքօրթօտան իսթիհաւ
լունան նէթիճէլէր տիր.)

խոտարեցի մեղքերդ ինչև, թէ՛ բք օրո-
ւան բւտածը խոտմէնին 301 սէնէսի
վարիտովը 105,853,000 դրը, Ինչև, 30
սէնէսի հաարւթը 113,853,000 դրու-
շու պալիւ օրարող, 8,282,875 դրու-
ֆաղրա պուրոնմուշ իսէ տէ, իշպ-
ֆապլտան 3,194,550 դրուշը ոչարու-
կէօրիւնէն հոգ տան իլէ տուխան բէմ
վէ պազաանաարուն վէ 334,956 դրու-
շը մտարիֆի դախիւնէն մաշու-
թարիլէնք, ֆազլանքն միլտա-
միլեան 746,000 դրուշա հասիրիլմէ
վիշ տիր, Բուձիլի Շարգի վէրիլիսն
տէն տօյանը խոտարեցի մեղպուրն
վէրիլմէսլ լաղըմ կէլան 10,791,67
դրուշաքն իշպուլ ֆաղլան վարիտար-
թալնի խոիրիլ իսէ, 1302 սէնէսի
շըլը միգտարբերն 6,045,306 դրուշ-
տան իպարէթ օլտուղու ախալը
մազտա տըր, իշպու միգտարը
թէնաղիլիսն իպլիտար իտնէք ի-
սէք տէ, Բաբըրիօտա պուրուսան
պաշաֆազաթն վէ տէլալիլին պու-
րապուտէ զինէրէք զանաարն, քես-
միլէ պախա իտնէլիլին պիլէմէնի

Թուգ - Պու ֆուսքրտա կեօրիւէն
Ֆազըա 4,296,760 զրուշտան իպարեթ
տիր, Պունտան տօրաեթ խտարե պ
Հագգ, Թեֆաթխիւր իտեպիլիւ մի
իսթիհսաթ իլլեթիլիլիլիլ մալիւմաթ-
տան անշալլաղղըն կեօրե, պիր
խալլի իեթրեթ Ս: Իսիկ մե Ողտ

[illegible]

ՍՈՐՔԱՅԻՆ		
ԳԱՆՈՒԹԱՆ ՊՈՐՍԱՆԱԸ		
Գալաթա 28 հոկտ.		
Է. Գ. Բ. լուսմով	27 Գար. Գ. Բ.	15 16
« Գ. հոկտ. աչլը	28 (տուսլը)	15 16
Իւնիֆիէ Գար.	27 Գուր. Բ. Բ.	00 00
» » աչլը	28	00 00
Կէրի Ա. Բ.	Իսթիֆազ	23 30
» Բ. Բ.		14 15
» Բ. Բ.		15 16
Բուսմէ չմէնտֆէրի		34 ⁵ / ₈
Ագչէ ֆարի		8
Բարբ		
Հէֆտիսի		20
ՊԱՆԴԱՆԱՆ ԱՅԻՆԱՆԱՆ		
Գրէտի Ժէնթալ	Բ. Բ.	6 33
Սթապալ պանդալ	» »	6 18
Սթիֆէ Ժէնթալ	» »	4 6
Թրապալ	» »	345
Սթիֆէ օթթօման պանդալ		3 25
Ա. ԱՆԻՆԻՆԱՆ ԱՅԻՆԱՆ		
Օմա. լիւսալ	100 Գուր. Բ.	72 Բ.
Պէտալ Մէնթալի ֆարգը		108 20
Մէթալի		99 00
Պէնթալ		403 00
Ալթալ		403 00
Պաթալ		800
Գաթալ		00 000
Ինիլիլ լիւսալ		110 34
Ճրապալ ալթալ		87 25
Բալ		90 30
Գրէտիլ ալթալ		51 20
Գարալ Գաթալ		40 17
Իսթիֆազալ տալիլ		00 00
Գարապալ		37 24
Աչլը Գուր. Բ. Բ.		37 25
ԷՎՐՈՒՆԱՆ ՊՈՐՍԱՆԱԸ		
Լօնտրա , 9 նոյմ.		
Ինիլիլ Գաթալի		103 ³ / ₁₆
Աճալ ուսմէլ աչլը Գ. Բ.		13 ³ / ₄
» » Գարալ Գ. Բ.		13 ³ / ₄
5 Իսթիֆազալ 1 Ինիլիլ օթթօմալ		23 ³ / ₄
71 » 2		14 ³ / ₄
79 » 3		13 ⁵ / ₈
Տէֆէթի Ալթալի 71 Իսթիֆա		85 ¹ / ₂
Օմալ Պանդալ		9 ¹ / ₂
Բուսալ Իսթիֆազալ	1873	95
Մըլը Իսթիֆա Կըրէնթի		73 ¹ / ₂
Մըլը Իսթիֆազալ չմէնտֆի		97 ¹ / ₂
Տալիա սանիէ		70 ¹ / ₂
Մըլը Բօչիլ Իսթիֆազալ		96
Մաճարիֆալ Էնթալ		00
Գաթալ Բարիլ		29 ⁵ / ₈

	Բարիս	9 նոյմ
Ֆրանսըզ ֆոնտառու	3 ⁰ / ₁₀	81 70
Ֆրանսըզ ֆոնտառու	4 ¹ / ₂	107 45
Էսհամբ ուումմիէ աշըլ	գ. Բ.	13 90
Էսհամբ ուումմիէ գարս	գ. Բ.	13 90
Մուպատէէ օւմուէ սէրի	Բ	
Մուպատէէ օւմուէ սէրի	Բ	13 82 ¹ / ₂
Բումէլէ շըմէնաւ	Թահ.	33 62 ¹ / ₂
Օսմանըլ ըէփի Թահմիլէ		00 00
Օսմանըլ օյանգասը		494 37 ¹ / ₂
Կրէտի Լիօնէ		562 50
Կրէտի ֆոնսիէ		1385 00
Լիօն աքսիօնը		1237 50
Միւլէիլ գանալը		2005 00
Մուպատառու	5 ⁰ / ₁₀ 1877	400 ³ / ₈
Իթալիա էսհամբ		97 65
Դըլըր իթթիգրազ օրլըշլըմիշ		374 37 ¹ / ₂
Իըրանիա խարիճի իսթիք.		67 ⁵ / ₈
Բրիթըրիշ Թահմիլըլ		358 75
Նունան 5 ⁰ / ₁₀ 1879		356 25
Կաուպիօ Լօնտրա		25 32
Բարիս 9 նոյմ		
Ֆրանսըզ ֆոնտառու	4 ¹ / ₂ %	00 00
Օսմանըլ ֆոնտառու	4 ¹ / ₂ %	14 97
ոււմմիլ շըմէնաւֆէր Թահմիլէ		000
Մըլըր իթթիգրազ օրլըշլ.		374 37
Վիէննա 9 նոյմ.		
Լօնտրա Էրէրէիէ գամպիօ		125 55
Բումէլէ շըմէնաւֆէրլէրի		16 80

ԱՅԵՐԻՆ ՎԻԿՏՐ ՆԱՄ
ՍԱԶ ՍՈՒԵՈՒ

Դոսան կիւղէլի կի՛նին է՛ն մուհիմմ
շարժը սաշարը տըր, Կիւղէլ սաշար
էն յիբըն սիֆամա պիւն կիւղէլի
վէրըրէր, Լ...քին սաշար տէլիշիւր
կիւնտէ, ինտանը ճճմայի տաթի պո
գուտըր, զէ հէր ալեամէթ, ծաւը
լըզա տէլալէթ խտըր, Վադըլն կէշ
մէսինի կէտաթէրէն իւք էտըր պո
տուր, վէ սաշարըն՝ իւք կէնճիւք զէ
մանընտաթի բարդըլըլը մոնճաֆա
ղա իթ մէքիւք մազսէտի ու մուսիս
պոնտան նէշէթ իթ մէքալ տիր,

Սալաթը պէտէ՛ք վէ խաղէն
մէք թէրթիպի իճրա օլունմուշ
լուպ , հէր խարափոտ խաղըն հիւս
նի թաղտիլի՛նէ մազճալ օլունշ , վ
պիկէրճէ նուֆուսուն շիքրանիյե
թինի ճէլպ իլլէմիշ տիլ :

Պու թէքթիպլին, պազէն սաշարը
 ենէհրաւն կէթիթարկի, բէնկինի տա-
 յիմա թազէլթտիկի, վէ էօմբիւն
 զէվալընը խապէր վիբէն վազըթսըզ
 սաշ թէ: Ֆիրին էօնիւնիւ արտըղը
 պիւնիւք պիր թէքիւպէ իւէ կէօ-
 բրիւմիւշ աիւր, թէլիւպաթմը սայի-
 ընէնի տահա պիւնիւք էշլիէէթէր-
 Նալիզ օլտուզլարը տէրմիւնն օլու-
 նապիրիս իւտ աէ, վիկօր սաշ ու-
 ետունն կէօրտիւկիւ իշի, հիշ պի-
 բի կէօրէմէկ: Սաշար տէօբիւթիւք
 տէն սօնրա, տազ զալաւ պաշտա
 ենէհրաւն սաշ կէթիթմէք իշին, շիմ-
 աիւնէ գաւտար հիշ պիր չարէ պուզ
 լոււմամըշ օլաւգու հարտէ, վիկիւ
 սուեռ չօպ տէֆա տազ օլտէ պաշա
 տա սաշ կէթիթմէք տիր, Պու մու-
 արճէնին ֆարաէսինէ սաշարտա վէ
 սաշարընը քօթիւրէնէ հարտ իթտի-
 կի օւզլիթի իւէնսիր, իգնա խտիճի
 պիր իսլիթի տոր, Պուտտաւ պաշ-
 գա վիկօր սուեռունն սէրթ, զու-
 յիֆի, եալտազաշիբէն օւզլիթսիւ
 սաշար իւշթիթտէ հարտ իթտիկի
 նէթիւնէ իւշ, սաշարըն օւզլիթի
 վէ բարազըզ քէսպ իթտիկի իս-
 պաթ Օլունմիւշ տուր: Սաշար տէօ-
 քիւլնէքտէ տախի պու մուալիճ
 ինիս իտրի, Եալընըզ պալըք բէրի
 իսթիմալընէ, ումումէն իշպու նէ
 թիւն հարալ օլապիլիպ, հապու ըի
 տայիմի իսթիմալ սաեհսինտէ, սաշ
 լա ենէնիւնն վէ տաւա գու վիթի
 էլի հուտուլէ կիլլու:

Սապարըն ի Տիկիմար իշին, պուն
տան տաճա ճիզէլ թեւտիբը օլա
մազ, Պու թերթիպ պերազ օլապ
նէֆիս պիբ օգոնուռ վար տըր, վ
սապար նու թեւտըրըր վե ղար
լաթտըրըր. Բէզաթիք, թօթէթի
թէքմիլլի իշին էլլէմ՝ օլան րէն
վե կէօթէրիշի սալարա յէսպ իթ
տըրըր, Պու թէրթիպ, տիշնետ
լէն էճվէլ վե էն կիլ ճէլ թէրթի
լէրտէն պիբի տըր:

Պաւստալիքէ, իտէշար վէ էնդո-
հրարտա պուլունուր Տօգլօր Ս.
լին մէրքէի ումուիսի Տէրտա-
տէլտէ Գալաթլատա Ճամի գար-
տա տօգալիթա 13 նիսմէրօ
մուրազ գամ Ս. Մ. Մինասեանի մ-
էտօղաընտա տըրր

ԻՏԱՐԷՅԻ ՄԱԽՍՈՒՍԷ

Իշխու 1887 Հոկտ. 1ին՝ ճուճաւ իրթէսի կիւնիւնտէն իթիպարէն

ՔՐԻՍՏՈՍ ԹԱՐԻԳԻ

Բ-Լ-Ե Ի Եփեսոս Լ-Լ-Ե Բ-Լ-Ե Ե-Լ-Ե Ե-Լ-Ե
ՔՐԵՐՐԻՆԵՆ

ԱՅՔ. Տգ.

1 15 Պիւս եկեղ-Ատա Նէյալէի Պաւր-
կա Գրեմար (1)

1 45 Բէնալթաի Գարթի ալ Պ. Ատա
Նէյ. Պուրթ. Գրեմար. (1)
(Պ. Ատաւան 2 30)

8 Բէնալթա Գարթի. Պ. Ատա Նէյ.
Պաւր. Գրեմար (Պ. Ատաւան 8 45)

3 45 Գրեմար Պուրթալ Նէյալէի ՊԱՏԱ
Գարթի ալ Բէնալթա (1)

9 45 Գրեմար, Պաւրթալ, Նէյալէի Պիւ-
ս եկեղ-Ատա Գարթի ալ Բէնալթա

10 45 Գրեմար, Պաւրթալ, Նէյալէի Պիւ-
ս եկեղ-Ատա

Բ-Լ-Ե Ի Եփեսոս Լ-Լ-Ե Բ-Լ-Ե Ե-Լ-Ե Ե-Լ-Ե
ՔՐԵՐՐԻՆԵՆ

1 30 Բէնալթա Գարթի. Պ. Ատա Նէյ. Պաւր-
Գրեմար (1)

8 45 Բէնալթա Գարթի ալ Պ. Ատա Նէյալ-
Պաւրթալ Գրեմար Գարթալ
(Պ. Ատաւան 9 տա)

Բ-Լ-Ե Ի Եփեսոս Լ-Լ-Ե Բ-Լ-Ե Ե-Լ-Ե Ե-Լ-Ե

3 30 Գարթալ Գրեմար, Պաւր. Նէյ.
Պ. Ատա Գարթի ալ Բէնալթա

9 45 Գրեմար, Պաւր. Նէյ. Պ. Ատա
Գարթի ալ Բէնալթա

ԱՆՏՏՈՂՈՒ ԹԱՐԻԳԻ
ՆԵՒԷՆ ԷՆՔԵՆԵՐ
Ս. Տ.
ԳՐԱԹԱՏՏԱՆ ՔԷՌՔԻՒՆԵՆ
1 45 Մաթթեբե Մօսա (1)
Քէօթթիւտէն Գարթաւա-
10 15 Մօսա Քէօթթեբե
Իշպու. 1 Էշպթթիւ սէֆէրէր հոկա-
15 նէի կիւնիւտէն 15 տազդա սոնրա
կէրա յօլաւազդա տըր:

ՀԱՅՏՏԱՐ ԲԱՇԽԱ ԹԵՄԻՆԻԻ		
Ի չափ	ԼԵԳԻՄԱԿԵԼԵՒ ԳՐԵՐԵՐԵՒՆ ԳՐԵՒ	
	--- ԵՖ ԻՆՎԵՆԵ ԵՖԵՐԵՐԵՒՆ՝	
	ԴԱՐՈՐԻՆԵՆ	
ՍԵՐ	ՏԵՐ	
1	15 ՊԵՐԱ ԹԼԱՄԱՐԻ Չ	
2	ԻՎԱՐՈՒՆ	2
3	40 ԲԷՆՈՒՐԵ (2)	4
4	25 ԻՎԱՐՈՒՆ	6
8	ԻՎԱՐՈՒՆ (2)	8
10	30 ԲԷՆՈՒՐԵ	10
14	25 ԲԷՆՈՒՐԵՆ	15
ՍԵՐ	ՏԵՐ ՀԱՊԱՐԱՐ ԲԱՆԱՊԱՆԱՆ	
2	ԲԷՆՈՒՐԱՐՈՒՆ	1
3	35 ԲԷՆՈՒՐԱՐՈՒՆ	3
4	ՊԵՐԱ ԹԼԱՄԱՐԻ Չ	
5	40 ԻՎԱՐՈՒՆ (2)	5
8	45 ԲԷՆՈՒՐԱՐՈՒՆ	7

11 Իզմիտան 9
12 Պիլա թէսատիւֆ (2)
Իշպու 2 իշարէթի սէֆէրէր ճ ո
մաա վէ բազար կիւնլէրի Յէնէր պաղ
չսի գաթարլարընամիւ թէսատըֆ տըր

ՄԱԲՐԻ ՔԷՅՑ ԹԱՐԻԳԻ
ԵԷՎԹԻ ՄԷՖԵՐԼԵՐ
Ը՝ ԳԼԵԳԵՆԻՆԻՆԻՆ ԿԵՐԵՐԻՆԻՆ

Օժի. Տգ.

1 45 Մազբիր քէոյ Սաճաթխա եհէ
զարա Գուճ-զարա (1)

11 40 Քեբեբէ-էն Մաճիէն-էն
Գուճ-զարա եհէն-զարա Ս
ճաթխա Մազբիր քէոյ

ԱՅԱԶԱՐ ԿԵԼԵԼԵՐԻ

1 45 Մաճիէն-էն քեբեբէ-էն
Մազբիր քէոյ Սաճաթխա եհէ
զարա Գուճ-զարա (4)

11 40 Քեբեբէ-էն Մաճիէն-էն
Գուճ-զարա եհէն-զարա Ս
ճաթխա Մազբիր քէոյ

Իշպուհ (1) Իշարեթի սէֆէրէէր Հո
տեմբերին 15 ինճի կիւնիւնտէն իթ
պարէն պիր չարեհք սօնրա իճրա
լուհաճազ տըր :

ጥሪ ስም ይጻፉ					
የሰውነት የጤና ሁኔታዎን ይጻፉ					
የሰውነት ስርዓት	የሰውነት ስርዓት		የሰውነት ስርዓት	የሰውነት ስርዓት	
ሀገር	ስም		ሀገር	ስም	
1	(4)		1	(4)	
1	30		1	30	
2	45		2	45	
3	—		3	—	
3	45		3	45	
4	30		4	30	
5	30		5	30	
9	45		9	45	
10	—		10	—	
10	45		10	45	
11	30		11	30	
12	—		12	—	

$\beta - \gamma \rightarrow \beta - \gamma + \gamma$ $\Phi_{\beta-\gamma} \rightarrow \Phi_{\beta-\gamma} + \gamma$		$\Phi \rightarrow \Phi + \gamma$ $\Phi_{\beta-\gamma} \rightarrow \Phi_{\beta-\gamma} + \gamma$	
$U(\beta^-) \cdot S_{\gamma}$		$U(\beta^-) \cdot S_{\gamma}$	
2		2	
5		5	
4		4	
5		5	
6		6	
9		9	
10		10	
11		11	
12		12	

(4) Իշպու ալ ֆերմէր թըրմէր է վիճի
 օն ալ չի նծի բէն չէ նպիհ հիւն հիւն
 ին խապարէն ի ճրա օյո նման նառաք քը

Լիբիան էլ էլէ թուժուպ, պաղէկէն էնտիլէր, վէ օրատա քէչիլէր կիպի, չաեւր չիմէնէր իւզիբիտէ գօյմաեա վէ էլլէմէկէ պաշլատուար, ժօթէթին թաւիլիբին մսւթմասառէն նագշ իթմիշ իտիք. պիւր գաչ սէօղ իլէ Մարթմանն թաւիլիբին տախի նագշ իտէլմի:

Դռնից տը Բեյլուսլըն գըզը, կիւզէլլը ճէճէլլըն ժան Բօզիէնին
գըզըլլա ըզգայտէլ իտէպիլը իտի, վէ էկէլլէն նազէլլը Խուսու-
սընտա պիր միւրերաֆաւթ ալմազ լաղըմ կէսն իտի, շիւպէճտիզ մէզ-
պուրէ պու միւրեռաֆաւթ մազճար օլու իտի, Շու գարաար բի
Մարքիսնըն կիւզէլլէլի, Ժօրգէլլըն կիւզէլլէլի կիպի պեր չօգ սէնն
ճալի իւզը գայալպիլիր կիւզէլլըլէրէն տէյլ իտի:

Մարթա, գոնիժես ե՛ք ազ պէնդէիպ, իբր սէնէ մուգատոտմ վէֆաթ իծփիշ օյամղլէ, խաթրընտան չըգմըշ օյան բէտէրինէ տահայ զիեատոէ պէնգէր խտի: Մէզպուրէնին սաչալարը սիեահ վէ կիւմրահ, կէօղլէրի պլուելուճէր վէ մալխմաի, բէնկի տօնուգ, չէքլի նազիլը, վէ թապիխաթր սէրի իւլ թէնսաիր խտի: Պու չօծուղուն չէհէսի, բէտէրի չէհէսինէ օյ տէրէճէ պէնդէմէքտէ խտիքի, մատաւ տը ֆէրուալ՝ հէր հանկը տէֆա եիւղիւնէ պագաս, զէճմինի դարըշպընտա զանն իլլէմէքտէ, վէ ապղնէ, իուսուռիլլէ պարօն Կօնթրան տը Սթրէնինին՝ Բօշլալլի սէ յիփիէսինտէ պուլունաուղու զէմանիպարտա, հէման տէհէլմ ու իղթիլապա միւչապիհ պիրնէվ տուլղու իլէ եիւղինիւ օյ պիր թարաֆա չէվիթիւքտէ խտի:

Պու. առհնչեթ վէ պու իղթիրապը գալպ, էկէրլի հազդդէթոտ մէվհուտ խորիէր իտէ, զահիրէն պունա տալլը հիչ պըր սէպակ պու- լունմամագտա խոր, չիւնքի գոնթոուն հատաթը զէմանընտա, գոն- լէտէին, գաւորնլար էլինտէ էն էլիտի, էն սէվլլիտէկէ լաւազը, էն սաւորդը, վէլհապը էն զիւրատէ գուսուրսուզու օլտուզուն հէր քէս իւրքէթ օլմու խոր:

Հէր նէ հալ իսէ, պու խուսուստա շիմտիլիք Թաթվիլի քէյամ-
տան, սարֆը նազար իտէրիզ, Շիւպհէսիզ իլէրուտէ պու զարիպ
մուաւմանէր անյաւաճազրը:

վէ վարիտէսի , չօճուղունու տա քէնտիսի կիպի տիգգաթ վէ իհթի-
մամ իլէ կիեխնտիրտի :

Պու գատընըն պիր թանէճըր քէօրթէ գըղճըրպընա մէջքիւր եէնի էլպիսէի կիեխտիրմէլէ, աւը, տահա կիւզէլ պիր հալտէ կէօրմէսինտէ, վալիտէլիկէ մախսուս հիսս իլլէտիկի մէսէրրէթ գալէմ իլէ թարթիթ օլունուր չէյ տէյի տիր :

Արհա՛ պիղրքի, պու մէսէրրէթ բէք պիւեհիւք օլմուշ տուր :
Բէրին իլէ ժօրժէթին հաթմըշ օլտուգալը ստանըն իքի գա-
բուսու պուլունուպ, պիրիսի մափի ստաեա, վէ տիկէրի տալիս էլին

այլժ գաթնըն պիր գըմմնտաքի սօֆաեա կէօթիւրիւր խորի։
Պու սոն դարու, պիր արա եապաճա չալըմտողէ, Բէրին, տեր-
հայ կիտիպ աչտը, վէ զօնթէս տը Բէրուալըն գարչընտա պու-
լունտուղունտան, չու եօլտա քէլամա աղալ իյնտի։

— Ահ, մատամ, սիրե՛ թեշեքքերիւսիւս թագաւոր Խոնէք վագ-
թըն վիրուտին պէքրէտօրաւով Լաքին գալալիմն տերունէն հիսս
իթիտիկիւի, լիսանքով սեօյլեեմէլ . . . էվլէթ, շիւքրանիյեթի աղի-
մէսի իղհար ու պէեան իշին սեօղ պուլմագ, միւմքին տէյի տրը,
տէտի .

Գօնթէն .- (Թէպէտսաւմ խաչէր,ք.) Էհէրլէ պէնի կիւճճէտորսմէք իթմէմէղանիդ, պու պապտե ֆաղլա պիր քէլիմէ պիւէ թէէէֆֆիւդ իթմէմէլիսնիդ. Պէն, քէնտի վազիլֆէմէ իյֆատէն ղալլըն պիր շէյ եաթմաւումմ: Հաթթիս սիդլի կիսի համալլէնթլի վէ ինսանլիյէթլի բլմանէրէն էլմաւտէ կէլէն եաթաւում իպարազ իթմտիկիմ իշին, քէնտիսմ պաթիթիսբա արտու իթմլիլիսիմ:

Մատամ տը Բէրուաւ, Վեքիւր սեօղլէրի սեօյլէրքէն, կեօղլէրինի
Բէրլինէ յաթի իւն հայրէթտէ գալաւ: Ջինքի եալընըզ պիլ գաչ սաաթ
ուեռումազ, պաշընը կիւղէճն թարամազ, վն եհնի էլպիսէլէր կի-
նիմնը սաեհիւրստէ, մէրզումն առեիկաթ թաշըրմազ տըրեճտէն թէպ-
իլ օլմիշ իտի:

Իշպուհ հայրէթիւնին նէթիճէսի օլարագ, մատամ գօնթէս,
— Ահ, նէ՛ գատար կիւզէլինիզ, տէտի:

Բէլին, Էիւզիւ գրգարաբազ, պաշնն է յոյի, վէ կիւեա դոնթէսէ
Թագոյմ ի թմէք իւզրէ, մաքինաւարի սուրէթտէ Ժօրժէթի գու-
ճագ յատր:

Ժօրժէթ , մատամ տը Քէրուալըն սէօղլէրինի իշիթմիշ օլտու-
ղունտան ,